

# ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

## ՄԱՐՏԻՆ,

### ՀԵՐՈՍ ՔԱՂԱՔ

Խորան եւ Ծիրիմ Հայաստանի 1915ի Զարդերուն ընթացքին:

Հեղինակ՝ Եղբ. Եասենթ Սիմոն, տպգր. Ս. Փօլ, Ծիւնի, Լիբանան, 1991, 210 էջ:

Անցեալ դարուն սկիզբները, Ֆրանսացի Դոմինիկեան Միաբանութեան միսիոնարներ առաքելութիւններ բացած էին յատկապէս ասորի եւ քաղղէացի քրիստոնեայ համայնքներուն մօտ, որոնք կը բնակէին Իրաքն ու հիւսիսային Սուրիան:

Անոնք հաստատած էին դպրոցներ, դարմանատուններ եւ Մուսուլի մէջ ժառանգաւորաց վարժարան մը, որ կը պատրաստէր ապագայ կղերականներ. քահանայ, վարդապետ եւ նոյնիսկ կուսաններ:

Այդ Դոմինիկեան Հայրերը Ֆրանսացի էին: Այս պատկանելիութիւնը ժամանակ մը ետք քաղաքական հարց դարձաւ եւ միսիոնարները արտաքսուամի հրահանգ ստացան եւ հայածանքի ենթարկուեցան Երիտթուրքերու կողմէ:

Անոնցմէ ոմանք փորձեցին չենթարկուիլ այդ հրահանգներուն ու իրենց հաւատացեալները առանձին չձգելու համար, ապաստանեցան Մարտին քաղաքի Ասորի Համայնքին մօտ, ուր օմանցի կարգ մը անձնաւորութիւններուն քաղաքական պաշտպանութիւնը վայելեցին ժամանակ մը:

Մարտին ապաստանած անձերէն էր Եղբայր Եասէնթ Սիմոն, Դոմինիկեան միսիոնարը: Անոր հոն գտնուիլը նախախնամական պիտի դառնար. անիկա Մարտինի իր թաքստոցէն առիթը պիտի ունենար ականատես վկան ըլլալու Հայոց տեղահանութեան 1915-16ին, ու իր տեսածն ու լսածը գաղտնաբար գրի առնելու, Ֆրանսերէն:

Այս Ֆրանսերէն գրութիւնը լոյս տեսաւ 1991-ին, Պէյրութ: Նոյնին հայերէն թարգմանութիւնը կատարեց տողերուս հեղինակը: Մարտին, Հերոս Քաղաք պատմական վկայագրութեան հայերէն, Ֆրանսերէն եւ արաբերէն հրատարակութիւնը՝ նախաձեռնութիւնն է Հայ Կաթողիկէ Պատրիարքարանին, Պէյրութ: Ան մաս կը կազմէ ծաւալողական

աշխատանքի մը, որուն նպատակըն է ո՛չ միայն օտարներուն ծանօթացնել Եղեռնի մեր նահատակները, այլ նաեւ Տիեզերական Եկեղեցւոյ յանձնել անոնց սրբադասումին դատը, առ այս վաւերաթուղթեր եւ վկայագրութիւններ ժողովելով ականատես կամ ականջալուր վկաներէ:

Ֆրանսացի հեղինակին էջերուն մէջ, Մարտինի հայ նահատակներու շարքերէն դուրս կը ցայտէ առաջնակարգ դէմքը Մարտինի Առաջնորդ Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյեանի, որ իր տեղահանուած ժողովուրդին ընկերացաւ մինչեւ նահատակութեան վայրը, «բոկոտն ու բացագլուխ, շղթաները վզին շուրջ, թափօրը փակելով երկու ոստիկաններու միջեւ»: Ու առաջին քրիստոնեայ նահատակները յիշեցնող արիութեամբ, ազգով ու եկեղեցիով, միատեղ խողխողւեցան:

• Ականատես վկաներէն էր Եզրայր Եասէնթ Սիմոն, Ֆրանսացի միսիոնարը:

Անոր վկայութիւնը այնքան աւելի արժէքաւոր է որքան հեղինակը ուղղակի նկատի չէ առած Հայոց Եղեռնը, այլ միսիոնարի իր հոգեբանութեամբ, ուզած է փառաբանել բոլոր համայնքներուն պատկանող քրիստոնեաները: Անոր վկայութեան տեսադաշտը սահմանափակ է. Մարտին քաղաքը եւ անոր շուրջ հաստատուած քրիստոնեայ գիւղերուն նա-

հատակները: Ան սակայն առիթն ունեցաւ նաեւ տեսնելու հայկական վիլայէթներէն տեղահանուած եւ Մարտինէն անցնող բազմահազար հայ կարաւանները:

Այս հրատարակութեան Ֆրանսերէն ձեռագիրը պահուած է Կաթողիկէ Ասորիներու Պատրիարքարանի դիւաններուն մէջ, Շարֆէ, Լիբանան: Անիկա նախապէս օգտագործուած է կարգ մը ժամանակակից պատմագիրներէ, ինչպէս Տրապիզոնի Վիճակաւոր Յովհաննէս Արք. Նազլեանէ («Յուշեր», հատոր Ա., Պէյրութ, Հայ Կաթ. Տպարան, 1960):

Հեղինակին մտքին մէջ 1915ի դէպքերուն թաքուն ծալքերը հետըհետէ կը բացուին, մինչեւ որ յանկարծ կ'անդրադառնայ, թէ պատահածը «Ջարդ» մըն էր, ցեղասպանութիւն մը՝ ծրագրուած Երիտթուրքերու կողմէ, Գերմանիոյ գիտակցութեամբ եւ գործադրուած քիւրտերու ձեռքով:

Ականատես դարձած՝ օր ցերեկով գործուող տեղահանութիւններուն, սպանութիւններուն, կողոպուտներուն, մարդավաճառքին ու հրդեհումներուն, հեղինակը առիթը կ'ունենայ շատ մօտէն ճանչնալու քիւրտ ցեղը, զոր գործի վրայ տեսաւ եւ որուն հանդէպ կը սնուցանէ շատ վերապահ զգացումներ:

Լսեցէք ինչ կը վկայէ այս մասին:

Ա. Կ.

«Թէլ էրմէն Մարտինի քարգաւան գիւղերէն էր, շընորհիւ իր դիրքին եւ իր արտադրութիւններուն: Անիկա կարաւաններու բանուկ կայան էր, ցորենով ու գարիով լեցուն իր շտեմարաններով, ծերերով ու երեխաներով առլի իր տուններով: Տակաւին երէկ, եռուզեռ, բարեկեցութիւն ու կեանք կը խայտար հոն, իսկ այսօր լոռութիւնը, անապատը ու մահը տարածուած է հոն. ֆիւրտին եաթաղանն ու հրդեհող ջահերը անցան այն տեղերէն:

Գուցէ հարց տաք ինձի, թէ ի՞նչպիսի մէկն է ֆիւրտը: Ո՞վ է սա մարդակերպ գազանը, գոր Օսմանեան կայսրութիւնը կը լծէ իր ամէնէն քստմենիլի գործերուն գործադրութեան, ու գործը կատարած՝ գայն ետ կը դրկէ իր խաւարամած որջը:

— Քի՞ւրտը... արարած մըն է, որ ո՛չ հայրենիք գիտէ, ո՛չ դպրոց: Ան կը գրաւէ անսահման մաս մը Թուրքիոյ հողերէն՝ յեկակէտ ունենալով Պարսկաստանի մէջ: Քիւրտը այդ վայրերուն վերայ կը գտնէք, որովհետեւ բա՛խտը գինք հոն գետեղած է: Ո՛չ ոք ո՛չ մէկ ատեն փորձած է դաստիարակել ֆիւր-

տը: Ան անընտել է ամէն կարգապահութեան: Իր թո՛ւրըն է իր լաւագոյն գրիչը, իսկ ֆրիստոնեայ արիւնը՝ իր նախասիրած մելանը:

Օսմանեան պետութիւնը բնա՛ւ չէ յաջողած, կամ չէ՛ ուզած զսպել ֆիւրտը, մերթօտար պետութեան պէս վարած է հետը, հաւասար է հաւասար: Անոր աւար ու կողոպուտ խոստացած է՝ ֆիւրտ բազուկին փոխարէն: Այդ բազուկն ալ միշտ ձեռնտու է, քանի ֆիւրտը անհամար է թիւով:

Ընչաքաղց, անագորոյն եւ արիւնարբու: Քիւրտը ճկուն կը դառնայ ուժի՛ առջեւ, որուն խորհրդանիշներն են ոստիկանին համազգեստը, հարկահաւաքին պատուանըշանը, ժանտարմային հրացանը: Քիւրտը հօգ՛ր է անպաշտպաններուն դիմաց. անմայր փոքրիկին, անամուսին կնոջ եւ անզէն մարդուն դիմաց:

Բարեպաշտ է երբ մարդ կը սպաննէ «բարեգութիւն եւ ողորմած Ալլահ»ին անունով: Մարդը սպաննել է ետք, դիակին չի դպչիր... օրէնքը չըպղծելու համար: Բարեպաշտ է, ուղեւորին առջեւ իր դուռը բանալու չափ, ո՛չ սակայն

անոր կեանքին խնայելու  
չափ:

Քիւրտը՝ կէս մարդ կէս ա-  
նասուն էակ մըն է: 1915ի  
սահմոկեցուցիչ եւ սահմա-  
նազանց եղեոնագործութեան  
համար, Բարձր. Դուռը գա-  
նոնք հաւաքեց բոլոր կողմե-  
րէն, եւ մարդախողխողի  
պաշտօնը անոնց յանձնեց:  
Ֆերմաններու հրահանգէն  
աւելի՛ բնա՛զոն է որ քիւր-  
տին վրայ կը հրամայէ: Հնա-  
զանդելու պարտականութե-  
նէն աւելի՛ շա՛հն է որ զինք  
կ'առաջնորդէ: Ահա՛ պատեա-  
նը, որուն համար քրիստոնե-  
այ գոհերուն թիւը այնքան  
ահարկու համեմատութիւն-  
ներու պիտի բարձրանար:

Քիւրտը անգամ մը որ շրդ-  
թայագերծէք, ըսէ՛ք ինծի  
գաղտնիքը գայն ետ սանձե-  
լու: Աւելի հեշտ է կասեցնել  
լեռներէն վար թաւալող ձիւ-  
նափուլ մը, մարել հրկիզ-  
ւող եղեգնուտները քան սան-  
ձել քիւրտը:

Այժմ զինք գործի վրայ  
տեսնենք:

\*

Յուլիս 1 է: Թէլ էրմէնի  
քրիստոնեայ գիւղացին, հա-  
կառակ ազգարարուած ըլլա-  
լուն իր շրջակայքին մէջ պա-  
տահած վերջին ջարդերէն,

անփոյթ կը հանգչէր, վստա-  
հելով կառավարական միւ-  
տիրին եւ միլիցիական զին-  
ւորներուն զոյգ ներկայու-  
թեան վրայ: Ու յանկարծ կէ-  
սօրուայ մօտերը, գիւղին բը-  
նակիչները հրաման ստացան  
միատեղ խմբուելու, իբր թէ  
ամէն չարաղէտ դէպքի առաջ-  
քը առնելու համար:

— Բոլորդ ապաստանեցէ՛ք  
եկեղեցիին մէջ, ըսին զին-  
ւորները: Մեծ թիւով քիւր-  
տեր կը պատրաստուին գիւ-  
ղին վրայ յարձակելու: Թոյլ  
պիտի տանք, որ ձեր տունները  
կողոպտեն, որպէսզի կարե-  
նանք գէթ ձեր կեանքերը ա-  
զատել:

Բոլորը եկեղեցի հաւաք-  
ւեցան: Ժամանակն էր. ահա՛  
աւազակներու բազմութիւն  
մը, շուրջ 2000 հոգի, ձի հե-  
ծած ու սուրեր ունեւորով, ե-  
կաւ գիւղը պաշարեց ամէն  
կողմէ: Թուրք զինուորնե-  
րուն ձեռքով խաղի եկած քը-  
րիստոնեաները քիւրտ ջար-  
դարարներու յանձնուեցան.  
մանաւանդ թէ, թուրք զին-  
ւորները առաջին կրակողնե-  
րը եղան իրենց պաշտպանու-  
թեան վստահացած ժողո-  
վուրդին վրայ: Սակաւաթիւ  
վերապրողներ վկայեցին, թէ  
քիւրտներուն եւ թուրք զին-

ւորներուն միջեւ համաձայն-  
նրած գործակցութիւն մը  
կար: Ու նոյն խաղը պիտի  
կրկնուէր ամէն անգամ:

Ապա եկեղեցիին դուռը  
խորտակեցին ու ջարդը ըս-  
կըսաւ: Ո՛չ դիմադրութիւն  
կար անգէն ֆրիստոնեանե-  
րուն կողմէ, եւ ո՛չ ալ գութ՝  
դահիճներուն կողմէ: Բայց  
մեռան ֆրիստոնէաբար, ան-  
տեղիտալի ֆաշութեամբ:

— Իսլամացէ՛ք, կը փրք-  
կըլիք, պոռացին անոնց երե-  
սին:

— Երբե՛ք, երբե՛ք, պա-  
տասխանեցին անոնք:

Եւ մի առ մի անոնք ին-  
կան, մին՝ գնդակներու  
տակ, միւսը՝ սուրի հար-  
ւածներէն, երրորդ մը կացի-  
նահար: Խորանը ծռոյցեց  
որպէս սպանդանոց. մա-  
նուկները հոն պառկեցուցին  
եւ մէկ մէկ խողխողեցին: Ե-  
կեղեցիին վերնատունը որ-  
պէս դիտանոց գործածեցին,  
վերէն ժողովուրդը թիրախ  
բռնեցին ու կրակեցին: Նըս-  
տաբաններուն մէջ խիտ-խիտ  
շարուած հայերը հնձուեցան  
արիւնաներկ ողկոյզներու  
նման: Մեռեալները թաւալե-  
ցան վիրաւորներուն վրայ,  
վիրաւորները մեռեալներով  
ծածկուեցան: Միայն ֆառա-

սուն հոգի յաջողեցան երկու  
օր ետք Մարտին հասնիլ, ա-  
մերիկեան հիւանդանոցին  
մէջ իրենց վերքերը դարմա-  
նելու եւ պատահարներուն  
մասին վկայելու: Վերքերով  
ծածկուած անոնց մարմին-  
ները, խոցերու խնամկար  
դարձած, վկաներն էին ֆիւր-  
տերուն գործած բարբարո-  
սութիւններուն:

Երկու ժամուայ մէջ, Թէլ  
էրմէնի եկեղեցիին ու տունե-  
րը դատարկացան իրենց բը-  
նակիչներէն: Երկու ժամէն,  
մարդու եւ կաթողիկէի շուն-  
չը չֆացա՛ւ Թէլ էրմէնէն:  
Արիւնը առատ վտակներով  
դուրս հոսեցաւ եկեղեցիին  
դրան տակէն, ինչպէս գի-  
նին՝ հնձանէն...:

Քիւրտ մարդոց գործը ա-  
ւարտած էր. ամէն ինչ կոտո-  
րած էին: Այժմ կը սկսէր  
ֆիւրտ կիներուն գործը՝ կո-  
ղոպո՛ւտը: Քիւրտ կիները  
սպրդեցան հայ տուններէն  
ներս. կահ կարասի, սըն-  
տուկներ, պաշար, հագուս-  
տեղէններ, ի՛նչ որ գտան,  
բոլորը բեռցուեցան ջորինե-  
րուն վրայ եւ տարուեցան  
դէպի լեռները:

Երբ գիշեր եկաւ, հրդեհե-  
ցին նախ եկեղեցիին, ուր 800  
դիակներ գետին դիզուած

էին: Ապա անցան դիւրավառ տուներուն: Քիչ ետք բոցեղէն հսկայ խարոյկ մը բարձրացաւ դէպի երկինք, հաղորդելով կայսերական կառավարիչին, թէ խարոյկ դարձած Թէլ էրմէնը՝ վաղն ալ մեռելատուն պիտի դառնար, եւ շիջող խարոյկին վերջին կայծերուն հետ, կը

շիջէր նաեւ Հայոց ապստամբութեան վերջին կարելիութիւնը:

Օսմանեան Կայսրութիւնը փրկուած էր...: Փրկութիւնը արժած էր 1500 մարդկային գոհ:

ԵՂԲ. ԵԱՍԵՆԹ ՍԻՄՈՆ

## ԱՐՏԷՄ ԵՂԻՇԷԻ ՍԱՐԳԻՍԵԱՆ.

### «ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԻ ԲԱՌԱՐԱՆ»

«Արեւիկ» հրատարակչութիւն, Երեւան, 1991, 319 էջ:

Ժամանակակից հայրենի լեզուաբանութեան մէջ, Արտէմ Սարգիսեանի անունը բացառապէս կ'առնչուի արեւմտահայերէնի խոր ու բազմակողմանի ուսումնասիրութեան հետ: Հեղինակին նախորդ գիրքը՝ «Արեւելահայ եւ Արեւմտահայ Գրական Լեզուներ»ը (1) բազդատական ուսումնասիրութիւն մըն էր արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի հնչիւնական, բառիմաստային, շարահիւսական եւ այլ ոլորտներու, ուր լեզուաբանը կը յանգէր այն ճիշդ եզրակացութեան թէ երկու տարբերակները հայերէն աշխարհաբարի՝ գերազանցօրէն շատ աւելի նմանութիւններ ունին (քան տարբերութիւններ) եւ կը բխին միեւնոյն ակունքէ: Այս

ներկայացուող բառարանը արդէն տեսակ մը մանրամասնեալ ձեռնարկ մըն է, որ խոշորացոյցի տակ կ'առնէ արեւմտահայ ճիւղին պատկանող շուրջ 4.000 բառեր, «որոնք արեւելահայերէնի համեմատութեամբ աչքի են ընկնում կա'մ իմաստային, կա'մ ձեւային տարբերութեամբ» (տիտղոսութեան գիրքի նկարագրութիւն):

Հայերէնի պատմական զարգացման ընթացքին, մեսրոպեան շրջանէն մինչեւ ներկայ օրերը, զանազան ազդակներ յառաջացուցած են բառիմաստային նորբերանդներ եւ զգալի տարբերութիւններ երկու գրական հայերէններու մէջ: Այսպէս, օրինակ, միջոցառում, արեւմտահայերէնի մէջ, նախ եւ առաջ կը նշանակէ

կարգ մը միջոցներ ձեռք առնել որոշ երեւոյթի մը հանդէպ, իսկ արեւելահայերէնի մէջ կը նշանակէ նաեւ նախնականութիւն, հանրային գործունէութիւն («Ուսանողական խորհուրդը միջոցառում մը կազմակերպած է հանրակացարանը...»):

Հայոց լեզուի հարուստ բառազանձին 4.000 բառերը լուսարձակի տակ առնելու ընթացքին, հեղինակը նկատի առած է միայն տարբերութիւնները, եւ իբրեւ սկզբունքային մօտեցում՝ այդ բառերուն մեծ մասը ցոյց տուած է գործածութեան ոլորտի մէջ, առնուած արեւմտահայ եւ ըսփիւռքահայ գրագէտներու ստեղծագործութիւններէն: Այսպէս՝ **ԼԱՅՆՇԻ** = լայնաւուն: «Կաքաւ, կաքաւ, կաքաւիկ, Լայնշի լուսնած լար մահիկ...» (Չհրատ):

Ներկայացուող բառարանը ուշադրութեամբ աչքէ անցընելէ ետք, անգամ մը եւս կը հաստատուի այն փաստը, որ երկու գրականները տարբեր լեզուներ չեն երբեւիցէ, հակառակ իմաստային նրբերանգներու առկայութեան: Հեղինակը տեղին կ'արձանագրէ այն փաստը, թէ «արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի բառապաշարային տարբերութիւնները, ճշգրիտ տուեալներով, երեք տոկոսից չեն անցնում, իսկ դա մեր ազգային լեզուի երկու տարբերակների ընդհանրութեան բարձր աստիճանի խօսուելու ապացոյց է» (էջ 3):

«Արեւմտահայերէնի Բառարանը» լոյս կը տեսնէ այնպիսի շրջանի մը, երբ իր սեփական ուղին ու ճակատագիրը իր իսկ ձեռքերով տնօրինելու զոհող հայրենի պետութիւն մը կ'աշխատի, առաւելագոյն չափով, վերականգնել անցնող շրջանին զանազան պատճառներով անտեսուած արժէքները, ինչպէս՝ դասական ուղղագրութեան եւ արեւմտահայերէնի պարագաները: Այս իմաստով թէ՛ հայրենի եւ թէ՛ սփիւռքահայ ուսանողութեան համար, բառարանը կը ներկայանայ իբրեւ առաջին կարգի ուղեցոյց-հրատարակութիւն մը՝ փոխադարձաբար աւելի ճիշդ հասկնալու համար երկու գրականներու բառիմաստներու նրբերանգները:

Առնենք սպիտակ/ներմակ հոմանիշներու պարագան, ուր առաջինը արեւելահայուն համար սովորական գոյնն է, ինչպէս օրինակ՝ սպիտակ վերնաշապիկ, մինչ երկրորդը գոյնին իտէալական բարձրագոյն որակն է: Ահա՛ թէ ինչո՞ւ Եղիշէ Չարենցի յայտնի բանաստեղծութեան մէջ «ճերմակ գագաթ» է Մասիսի ալեհեր գլուխը, այլ ոչ թէ սպիտակ: Եւ փոխադարձաբար: Այսպէս են պարագաները նաեւ գաւաթ/քաժակ հոմանիշ գոյգին, եւ այլ բազմաթիւ հոմանիշ գոյգերու:

Արտէմ Սարգիսեանի «Արեւմտահայերէնի Բառարանը» ցոյց տալով հանդերձ բառիմաստային տարբերութիւնները,

միաժամանակ կը վկայէ թէ ո՛չ մէկ խորթութիւն կայ երկու գրականներուն մէջ, այլ, ինչպէս տեղին կը նշէ հեղինակը, ասոնք «պարզապէս նոյն ազգային լեզուի ներքին հարուստ հնարարութիւնների տարբեր իրացումների ապացոյց են» (էջ 4):

Այս բառարանը կը հանդիսանայ այժմէական հրատարակութիւն մը, ուրկէ իբրեւ հանք, կարելի է արեւելահայերէնի մէջ

ներմուծել կամ «արեւելահայերէնում վերստին դնել լայն գործադրութեան մէջ» 20ական թուականներէն ետք դուրս դրուած բազմաթիւ բառեր, որոնք գործածական են արեւմտահայերէնի մէջ:

ՄԻՆԱՍ ԳՈՃԱՅԵԱՆ

(1) Երեւան, Հայաստանի ԳԱ. Հրատարակութիւն, 1985:

## ԲԻԻԶԱՆԴ ԵՂԻԱՅԵԱՆ

### «ՍԵԼՃՈՒԿ-ԹԱԹԱՐ-ՕՍՄԱՆԵԱՆ ԹԻՒՐՔԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, ԺԱ.-ԺԵ. ԴԱՐԵՐ»

Այս մեծածաւալ հատորը, որ մեկենասութեամբ Մարք Մարգարեանի (Շիրքալօ) լոյս տեսած է Անթրիխսի Կաթողիկոսարանի տպարանէն 1988ին, ինծի հասաւ 1990ի վերջերը: Զայն մեծ անհամբերութեամբ կարդացի եւ գրաւուեցայ անոր պարփակած ճոխ ծանօթագրութեամբը՝ զիրար կոխկոտող պատմական դէպքերու շուրջ, նման՝ զիրար թաւալեցնող ատամնաւոր երկու անիւներու:

Գնահատանքս աւելցաւ երբ հոն գտայ նաեւ Հայոց Պատմութեան այնքան յստակութեամբ

ընդլայնումը, զուգահեռաբար է.-Ժ. դարերուն պատմութեան հոլովումին հետ (ուզմական եւ քաղաքական): Հեղինակը նոյն զուգահեռականները պահած է նաեւ Ժ.-Ի. դարերուն մասին:

380 մեծադիր էջերով այս հատորը բաժնուած է հիմնական 11 գլուխներու: Այս 11 գլուխներուն մէջ, հեղինակը, նկարագրելէ ետք է. դարուն թուրք-թուրան ցեղախումբերուն մուտքը Փոքր Ասիա (Կասպից ծովու հարաւային մասը), կը կամրջէ սելճուկեան թուրքերու (ԺԱ. դար) արշաւանքները թէ՛ խաչակիրներու

եւ թէ՛ Հայ Թագաւորութեան շրջանին հետ:

Ապա կը նկարագրէ ԺԳ. դարուն (1220-1304) մոնկոլ-թաթար արշաւանքները (Ճէնկիգ Սան եւ Ղազան Սան) եւ նաեւ կը մանրամասնէ անոնց նուաճած երկիրներուն մէջ անոնց տիրապետութեան հետեւանքները: Ապա կ'անցնի Լենկթիմուրի 40 տարիներուն արհաւիրքներուն, որմէ ետք կը հասնի սելճուկ Սուլէյման Շահի եւ Տուղրիլի իշխանութեան, որուն ժառանգորդներուն ձեռքով պիտի հիմնուէր Օսմանեան Պետութիւնը. պետութիւն մը, որուն տեւականացման հիմնաքարը եղաւ Կոստանդնուպոլսոյ գրաւումը 1451ին, Մուհամմետ Բ. Ֆաթիհի կողմէ:

Իսկ վերջին 11-րդ դուիսով, հեղինակը սպառիչ կերպով կու տայ Օսմանեան Կայսրութեան չորս դարերը, 1451-1922, Մուհամմետ Ֆաթիհէն մինչեւ Ապտիւլ Մեճիտ Բ.: Այս ամբողջը միատեղուած է 337 մեծադիր էջերու մէջ: Յաւելուածական 40 էջերը կը բովանդակեն ցանկը օսմանեան գահակալներուն, թիւով 40: Նաեւ շահեկան վիճակացոյցներ Թուրքիոյ նահանգներուն, իրենց բնակչութեանց բաժանումներով (10 էջ): Մատենագրական ճոխ ցուցակը կը գրաւէ 7 մեծադիր էջեր, բովանդակելով Հայ մատենագիրներ եւ պատմագիրներ՝ 40 անուն, որոնցմէ 21ը հիններ են, իսկ 19ը արդի պատ-

մագիրներ: Արեւելեան մատենագիրներ (թուրքերէն)՝ 16 անուն: Արաբ մատենագիրներ եւ թարգմանութիւններ՝ 12 անուն: Իսկ 28 անուն ալ արեւմտեան մատենագիրներ, այլեւայլ լեզուներով: Ընդհանուր գումար՝ 96 անուն: Եւ վերջապէս՝ Անձնանուններու եւ Տեղանուններու 18 էջեր, որոնք կը փակեն այս զարմանալիօրէն հետաքրքրական եւ հմտալից հատորը:

Բ. Եղիայեան՝ մինչ ժամանակագրական կարգով կը յառաջանէ բազում արշաւանքներու պատմութիւնը սելճուկներու, մոնկոլներու, թուրքերու, բիզանդացիներու եւ խաչակիրներու, զուգահեռաբար կու տայ նաեւ հայերու կեցութիւնը այս թոհուրոհին մէջ:

Սակայն ես հոս պիտի անջատեմ այս զուգահեռականութիւնը, որպէսզի նախ՝ յօդուածի մը սահմաններէն շատ չհեռանամ եւ երկրորդ՝ աւելի լայն կերպով կարենամ անդրադառնալ Հայութեան (հոդ թէ բնակիչ) վերաբերեալ շփում-դէպքերու մասին: Ուստի առանձին պիտի տամ, հակիրճ կերպով, պատմութեան ընդհանուր ընթացքը, վեր հանելով մի միայն գագաթ դէպքերը: Իսկ երկրորդ բաժինով, պիտի արձանագրեմ վկայութիւնները, որոնք կուտակուած են հեղինակին գործին մէջ՝ վերաբերեալ Հայ ժողովուրդին եւ Հայ Հողին, բարբարոսներու արշաւանքնե-

րուն եւ տիրապետութեանց ընթացքին:

ՄԱՍ Ա.

Նախ քան Քրիստոս Զ.-Ե. դարերուն, մոնկոլ-թուրք ցեղախումբեր արշաւեցին դէպի Չինաստան, ուր յաջողեցան կողոպտիչ իշխանութիւն մը հաստատել: Անոնք չինացիներուն կողմէ յորջորջուեցան Թուֆիու, որմէ մնաց «Թուրք» անունը: Ա. դարուն (Ն.Ք.), չինացիք յաջողեցան զանոնք վտարել մինչեւ «Թուրքիստան»:

Մոնկոլ, քաթար, քուրան, քուրֆ, ի սկզբանէ եղած են, անլանումներու տարբերակներով, նոյնանուն ցեղախումբեր, որոնք խմորուած են ռազմի եւ ջարդի նոյն ախորժակներով... մինչեւ օրս: Այս մոնկոլ-թաթար-թուրք քոչուոր ցեղախումբերէն մէկուն պետին՝ Թոխմախի (կամ Թէքօք) որդին, Սելճիք անունով, ըմբոստացաւ եւ իր ցեղախումբը առած՝ յառաջացաւ դէպի Պուխարա, Ժ. դարուն սկիզբները: Տեղւոյն իշխաններուն կռիւներուն մասնակցեցաւ իբրեւ վարձկան զինուոր եւ վարձատրուեցաւ փոքրիկ հողամասով մը, ուր հիմնեց իր իշխանութիւնը: Հիմնեց նաեւ Սելճուկ գերդաստանը, իշխանութիւնը բաժնելով իր երեք թոռներուն միջեւ. Տուղրիլ, Իպրահիմ Իննալ եւ Չաքըր: Այս երեքը միանալով, քանդեցին թա-

թար-թուրք տիրող Ղազնավիները եւ տարածուեցան մինչեւ Խորասան նահանգը:

Տուղրիլ (1047-1063) առաջին թուրք սելճուկը եղաւ Հայաստան մուտք գործող՝ Համատանի եւ Ատրպատականի ճամբով: Ան յաղթեց բիւզանդական բանակին Արճէշի մէջ, 1048ին: Ապա 1055-ին գրաւեց Պաղտատը: Ան իսլամացաւ եւ տիրացաւ Սուլթան տիտղոսին:

Ալփասլան (1063-1072), որդին Չաքըրի, ժառանգեց սելճուկներու սուլթանութիւնը: Ան ուղղակի դէմ դիրքաւորուեցաւ Բիւզանդական Կայսրութեան: Անոնց գերիշխանութեան տակ մնացող հայոց եւ վրաց ամբաքաղաքները եղան առաջին նշաւակները Ալփասլանի զինուորական ոյժի գործածութեան: Առաջին հերթին, բիւզանդացիներուն կողմէ որոշ դիմադրութենէ մը ետք, Անի մայրաքաղաքը լքուեցաւ Ալփասլանի զօրքերուն, որոնք թալանեցին քաղաքը եւ մեծ թիւով բնակիչներ սպաննեցին, 1064ին: Յիշեցնենք, որ Անին 1045էն ի վեր բիւզանդական էր: Ալփասլանի ամենակարեւոր յաղթանակը եղաւ Մանազկերտի գլորաւումը, 1071ին: Բացուած էր դուռը դէպի Պոլիս երթին:

Ալփասլան իրեն յաջորդ նշաւակեց իր Մելիքշահ որդին (1072-1092), որ արժանացաւ «աշխարհակալ» տիտղոսին: Ան Կասպից ծովէն մինչեւ Միջերկ-

րական տարածուեցաւ ու սել-  
ճուկ-թուրք սուլթանութիւնը  
մինչեւ Նիկիա հասցուց: Մելիք-  
շահի առաջին գործը եղաւ Տուղ-  
րիլի փեսայ Գութուլմուշի որդի  
Սլէյմանին հրահանգել, որ նեղէ  
Բիւզանդիոնը: 1074ին, Սլէյման  
յաղթեց Միքայէլ է. Դուկաս  
Կայսրին, որ հարկադրուեցաւ  
ստորագրել վկայագիր մը, թէ  
«Սլէյման օրինաւոր տէրն է գը-  
րաւեալ երկրամասին»: Սլէյման  
իր զահը հաստատեց Իկոնիոյ  
մէջ, զանալով հիմնադիրը սել-  
ճուկ արեւմտեան սուլթանու-  
թեան:

Սլէյմանին յաջորդեց Խըլընճ  
Արսլան (1086-1108): Անիկա  
խաչակիրներուն դէմ պայքարող  
առաջին սուլթանը եղաւ: 1096ին,  
անինայ կոտորեց խաչակիրնե-  
րուն հետ եկած ուխտաւորներու  
խումբերը: Սակայն 1097ին,  
ջախջախուեցաւ Նիկիոյ ճակա-  
տամարտին մէջ, խաչակիր-աս-  
պետ Գոտրֆրուա Տը Բույեօնի  
կողմէ: Այս յաղթանակով Երու-  
սաղէմի ճամբան բացուած էր, եւ  
1099ին խաչակիրները գրաւեցին  
Երուսաղէմը:

• Հատորին Դ. Գլուխը հեղի-  
նակը յակացուցած է խաչակիր-  
ներու եւ Հայոց Կիլիկիոյ Թագա-  
ւորութեան, նաեւ սելճուկ-արաբ  
սուլթանութեանց միջեւ եղելու-  
թիւններուն ժԱ.-ժԳ. դարե-  
րուն: Բիւզանդ Եղիայեան խա-  
չակիր ասպետներու մեծաշօինդ  
գրոհները դէպի Մերձաւոր Արե-

ւելք եւ անոնց գործելակերպն ու  
բաղաբականութիւնը տրամաբա-  
նական վերլուծումի կ'ենթարկէ՝  
վեր առնելով մանաւանդ անոնց  
ընչաքաղց նկարագիրը եւ ապե-  
րախտ վարմունքը զիրենք հիւ-  
րընկալող Հայոց Թագաւորու-  
թեան հանդէպ: Անոնք անատակ  
եղան ըմբռնելու եւ հետեւելու  
Մեծն Հեթումի վարած դիւանա-  
գիտութեան: Ուաչակիրները ան-  
հաշիւ կերպով միացան յաճախ  
սելճուկ եւ Եգիպտոսի իշխանա-  
ւորներուն հետ անտեսելով մոն-  
կոլներու ահեղ զինուորական  
ոյժը:

«Ուաչակրաց Գահերու բաժա-  
նումները», զոր Բիւզանդ Ե-  
ղիայեան կու տայ ճշգրիտ ցու-  
ցակով — վեց անջատ-անջատ  
թագաւորութիւններ ու կոմսու-  
թիւններ, Երուսաղէմի, Եդե-  
սիոյ, Անտիոքի, Տրիպոլիսի,  
Կիպրոսի, եւ Կ. Պոլսոյ «Լատին  
Թագաւորութիւնը» — յաճախ ի-  
րարու դէմ ոտնձգութիւններով,  
ինքնին խօսուն փաստ մըն է խա-  
չակիրներու անտեղի բաժանում-  
ներուն, երկրամասի մը մէջ՝ ուր  
միայն Միապետութիւնը կրցած է  
միաճակատ ոյժ ըլլալ իսլամ աշ-  
խարհին:

Բիւզանդ Եղիայեան կ'աւելցնէ  
բաղդատաբար կարճատեւ բա-  
ժան-բաժան այդ խաչակրական  
իշխանութեանց հակապատկեր  
սա իրողութիւնը, թէ խաչակիր  
վեց թագաւորութեանց 46, 59,  
88, 159, 169, առաւելագոյնը՝

Կիպրոսի Թագաւորութեան 298 տարիներուն զիմաց, ամէնէն երկարատեւ թագաւորութիւնը պիտի ըլլար Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւնը, երեք դարեր, ինչ որ ապացոյցը կու տայ երկրարնիկ ժողովուրդներու ընդունակութեան եւ իրաւունքին՝ մնայուն իշխանութիւն հաստատելու եւ պահպանել կարենալու համար:

\*

Բ. Եղիայեան, հակիրճ կերպով տալէ ետք սելճուկ ցեղախումբին ծագումը, այժմ կը ներկայացնէ մոնկոլ-թաթար ցեղերուն ծագումը:

Հայ Պատմիչները թաթար կը կոչեն ինչ որ Եւրոպայի պատմիչները մոնկոլ կ'անուանեն, իսկ արարները՝ թաթար:

Չինական «Թանկ» գերդաստանի օրով (615-907), յիշատակւած է անունը «Մոնկ-բու» արշաւացեղի մը, ուրկից «Մոնկոլ»ը: Մոնկոլ պատմիչ Սանանկ-Սիէթոնէն առասպել մը կու տայ, ըստ որուն մոնկոլները ծնած են Կապոյտ Գայլէ մը (բաղդատել թուրքերու Գորշ Գայլին հետ): Բուտանձար, որ խորհրդահարչ կերպով ծնած է կնոջմէ մը, եղած է մոնկոլ ցեղին նախահայրը եւ որուն ութերորդ սերունդն է ձենկիգ Սանի հայրը:

1206ին, ձենկիգ Սան (Ռազմիկ Իշխան) իր հօրը մահէն ետք ինքզինք մոնկոլ պետութեան Մեծ Սանը հռչակեց: Իր մեծ արշաւանքները եղան Չինաստանի գը-

րաւումը 1213ին, իսկ 1219ին՝ Պուխարան: 1221ին, ձենկիգ Սանի ձէփէի եւ Սուրատայ զօրավարները գրաւեցին Ատրպատականը: Ապա անցան Կովկաս, աւերեցին այաններու եւ զփշակներու երկիրները, ենթարկեցին լազերն ու չերքէզները, Ատրախանէն անցան Ռուսիա եւ հասան մինչեւ Պալքանները 1222ին: ձենկիգ Սան երբ կը պատրաստուէր ամբողջ Չինաստանը գրաւելու, մեռաւ 1227ին:

Անոր յաջորդը՝ Հոկաթայ (1229-1241) քանդեց չինական «Սունք» կայսրութիւնը: Կուլքայ Սան ամրապնդեց այս գրաւումը: Մոնկոլ-թաթար տիրապետութիւնը Չինաստանի վրայ տեւեց մինչեւ 1368: Հոկոթայի ստեղծած կայսրութեան սահմաններուն տակ կ'իյնային սելճուկ պարսկական խուարիզմի սուլթանութիւնը, Միջագետքը, Հայաստանը, Վրաստանը (1232-1236), Մոսկուան, Դոնի եւ Վոլկայի հովիտները, Քիւելը, Լեհաստանը, Հունգարիան: 1242ին Հոկաթայ Սանը մեռաւ ու մոնկոլ բանակները բոլոր տեղերէն քաշուցան, բացի Ռուսաստանէն, ուր թաթարական տիրապետութիւնը վերջ պիտի գտնէր 1480ին:

Նշանաւոր եղաւ Մանգու Մեծ Սանը, որուն հետ տեսակցութեան գնաց Հայոց Հեթում Մեծ Թագաւորը, 1252ին, ու հետը դաշինք կնքեց: Նոյն համերաշխութեան դրութիւնը շարունակ-

ւեցաւ Կուբլայ Խանի, Հոլաու  
Խանի, Ապաղայ Խանի ու Ղազան  
Խանի (1295-1304) օրով, եւ բա-  
րեկարգ վիճակի մէջ հայեր նոյն-  
իսկ քրիստոնէական առաքելու-  
թիւնը ներմուծեցին, ինչպէս Հո-  
լաուի որդիներ Ապաղայ Խանի  
եւ Արղունի օրով: Բայց Ղազան  
Խանի յաջորդ Խուտապանդայ  
Խանի օրով (1304-1316) թաթար-  
ները յարեցան իսլամութեան:

\* \* \*

Միջազգային պատմութեան ա-  
մենասեւէջէն մէկն է Լենկ-  
թիմուրի քառասուն տարիները  
(1365-1405, Գլ. Լ.), որոնք ե-  
զան անգթութեան ու կործանու-  
մի շրջան մը: Հօր կողմէ՝ թուրք-  
մէն, մօր կողմէ՝ ձենկիդ Խանի  
շառաւիղ, Լենկթիմուր խորա-  
մանկութեամբ քանդեց ազգական  
Բալհի թագաւորութիւնը Խորա-  
սանի, եւ Կեդրոնական Ասիոյ  
Մեծ Խան հռչակուելով իր աթոռը  
հաստատեց Սամարղանտի մէջ:  
Այնուհետեւ արշաւանքի ելաւ  
Միջին Արեւելքի բոլոր պետու-  
թեանց դէմ՝ առանց խնայելու  
քրիստոնէայ, իսլամ, արաբ,  
թուրք գահերուն: Յաղթեց  
Պարսկաստանի Շահ Մանսուրին,  
ջարդեց մայրաքաղաք Սպահանի  
բնակչութիւնը, ձիերու սմբակ-  
ներուն տակ ճգմելով գթութեան  
ազդակով հաւաքուած մանուկ-  
ները: Անցաւ Արաքս Գետը, աւե-  
րեց Նախիջևանը եւ Սիւնեաց  
Հայաշխարհը, թալանեց կործա-  
նեց ամէն ինչ մինչեւ Կասպից եւ

Սեւ ծով: Իջաւ հարաւ ու գրաւեց  
Պաղատարը, 1392ին, Մուսուլ ու  
Սերտին, ուր ջարդեց մզկիթի մէջ  
ապաստանած 2000 իսլամները, ու  
ջարդուած գլուխներով 120 բուր-  
գեր շինեց: 1399ին գրաւեց Հալե-  
պը, կոտորածով, նոյնպէս Դա-  
մասկոսը: Այնուհետեւ դէպի  
հիւսիս արշաւելով կը գրաւէ Սե-  
րաստիան, ուր իրեն անձնատուր  
եղած բնակչութիւնը խրամներու  
մէջ ողջ-ողջ կը թաղէ՝ յարգելով  
իր «խոստումը» թէ «արիւն պիտի  
չթափէ»... Լենկթիմուրի վերջին  
զոհը պիտի ըլլար սելճուկ «Նըլ-  
տըրըմ» Պայագիտ, 1402ին: Վե-  
րադառնալով Սամարղանտ մայ-  
րաքաղաքը, Լենկթիմուր իր աշ-  
խարհակալութիւնը լման ընելու  
համար կ'արշաւէ դէպի Չինաս-  
տան, բայց ճամբու վրայ հիւանդ  
իյնալով կը մեռնի 70 տարեկա-  
նին, 1405ի Փետրուար 17 ձմե-  
ռին: Եւ արաբ պատմիչը կ'ըսէ —  
«Աշխարհիս աչքերը լուսաւոր-  
ւեցան՝ երբ փակուեցան թիմուրի  
աչքերը»:

\* \* \*

Բիւզանդ Եղիայեանի գիրքին  
մնացած երեք գլուխները, Թ.-  
Ժ.-ԺԱ., կը պատմեն օսմանեան  
թուրքերուն ծագումն ու աշխար-  
հակալութիւնը:

«Օսմանը» թուրքերու նախա-  
հայրերը քիչ-քիչ թափանցումով  
տեղաւորուած էին Պարսկաստա-  
նի եւ Միջագետքի սահմանները  
իբրեւ վարձկան զինուորներ եւ  
գաղթաշարժ թուրքմէն աշիրէթ-

ներ, Պաղտատի Խալիֆայութեան օրերէն ի վեր, ուր եւ զինուորական վարիչ դիրքերու բարձրացած, ու ժ. դարու կէսին՝ իշխանական աթոռի տիրացած: Ու մոնկոլ-թաթար արշաւանքներու ատեն անոնք իրենց «Սիւլէյման Շահ»ի առաջնորդութեամբ Պարսկաստանի Խորասանէն շարժեցան դէպի սելճուկ Ռումի բիւզանդական երկիրը: Ու երբ Սիւլէյման լսեց ձենկիզ Խանի մահը, ուզեց վերադառնալ Խորասան: Սակայն Եփրատ գետէն անցքի ատեն, ան իր ձիովը կ'ըլլայ գետամոյն: Սիւլէյմանի երրորդ որդին էրթուղըի իր 400 աշիրէթ ցեղախումբով կը վերադառնայ Ռումի սելճուկ սուլթանին, որ իբր վարձատրութիւն անոր պատերազմական ծառայութեան՝ կը շնորհէ «Սուգուլթ» աւանը, 1243ին: Ու Սուգուլթի մէջ կը ծնի էրթուղըի որդի ՕՍՄԱՆ, 1268ին:

1301ին, երբ թաթարաց Ղազան Խան կը քանդէ Իկոնիոյ Ռումի սելճուկ սուլթանութիւնը, Օսման ինքզինք այդ գահին ժառանգորդը կը հռչակէ, եւ 1311ին, Բիւզանդական Կայսրութեան շփոթ վիճակէն օգտուելով՝ Հելլեսպոնտոսէն Եւրոպական ափը անցնելով, Թրակիա, կը հիմնէ իր գահը Էտիրնէի մէջ:

Յաջորդ մէկ դարու ընթացքին, Օրխան, Ղազի Մուրատ, Պայազիտ Ա., Մուհամմէտ Ա. եւ Մուրատ Բ. կ'ամրացնեն օսմանեան

իշխանութիւնը՝ երկրաբնիկ ժողովուրդները միաձուլելով: Եւ 1453ին Մուհամմէտ Բ. Ֆաթիհի հարուածով Կ. Պոլսոյ գրաւումովը կը ծաւալի Օսմանեան Աշխարհակալութիւնը:

Ֆաթիհի որդի Պայազիտ Բ. ի օրով օսմանեան տիրապետութիւնը կը տարածուի դէպի Պալքանեան երկիրները, եւ Սէլիմ Ա. ի օրով՝ դէպի հարաւ Հայոց Կիլիկիա, 1517ին, եւ Սուրիա, Պաղեստին ու Եգիպտոս, ուր ան կը տիրանայ իսլամութեան «Խալիֆա»յի տիտղոսին:

Իսկ Սուլթան Սիւլէյման «Գանունի» Օրէնսդրի օրով (1530-1566) օսմանեան սուրբ կը հարուածէ դէպի արեւելք Հայկական Նահանգները: Այնուհետեւ մէկ դար պիտի տեւէին օսմանեան պարսկական պատերազմները, որոնց միջեւ Հայաստանի շէն նահանգները պիտի կոխկոտուէին, պարպուէին եւ տեղի ունենար Շահ Արասի բռնագաղթը Հայոց Զուղայէն, 1605ին:

Սակայն յաջորդ դարը պիտի ըլլար Օսմանեան Պետութեան Նահանջի դարը: Սուլթան Մուհամմէտ Դ., որ 1683ին՝ մինչեւ վիեննայի դուռները արշաւած էր, կը պարտուի Եւրոպայի միացեալ բանակներուն դիմաց: Ի վերջոյ Մեծ Ռուսիան հրապարակը փոթորկելով կը հարուածէ թէ՛ պարսկական եւ թէ՛ օսմանեան ճակատներուն, ու կ'իջնէ Կովկասէն մինչեւ Պարսւ, Երեւան ու

Թիֆլիս:

ԺԹ. դարը եղաւ օսմանեան երեք սուլթաններու — Մահմուտ Բ., Ապտուլ Մէճիտ եւ Ապտուլ Ազիզ — բարեկարգութեանց ու վերակազմութեան շրջանը: Սակայն Ապտուլ Համիտի 30ամեայ բռնատիրութեան շրջանին՝ Ռուսիոյ եւ եւրոպական պետութեանց դէմ բախումներով, ի վերջոյ Համաշխարհային Ա. Պատերազմի ցնցումներով օսմանեան սուլթանութեան քայքայումով, պիտի հաստատուէր արդի Թուրքիոյ Հանրապետութիւնը Մուսթաֆա Բեմալի կողմէ, 1923-ին:

Բ. ՄԱՍ

— ՀԱՅԸ ԵՒ ԻՐ ՀՈՂԸ,  
ՀԱՅԱՍՏԱՆԸ

Բիւզանդ եղիայեանի այս գիրքին առանցքը կը կազմեն Բիւզանդական Կայսրութեան, իսլամականներու, սելճուկներու, մոնկոլներու, օսմանեան, նաեւ պարսկական ու ցարական կայսրութիւններու միջեւ Հայոց պայքարներն ու վերականգնումները, թէեւ զոհուած՝ կիսուած ու քառորդուած թիւով: Այս ուղղութեամբ ան մեզի կը բերէ բազում վկայութիւններ ո՛չ միայն Հայ մատենագիրներէ, այլ նաեւ օտար ճամբորդներու կամ յուշագիրներու կողմէ:

ԺԳ. դարու ՄԱՐԳՕ ՓՈԼՕՆ, որ 1271ին այցելած է թէ՛ Կիլիկիա եւ թէ՛ Հայաստան, խօսելով կիլիկեան ծովեզերք Այասի եւ ներքին գաւառ էրզրումի մասին, կը ճշդէ. «Ռրուն բնակիչները Հայեր էին»:

Իսկ ԺԷ. դարուն մեծ ճամբորդող եւ յուշագրող Ֆրանսացի ՏԱՎԵՐՆԻԷ (Tavernier) որ վեց անգամ այցելած է մեր երկիրը, նաեւ Միջին Արեւելքը, կը գրէ. — «Կարսի եւ Արաքսի այս ամբողջ բնակչութեան բացարձակ մեծամասնութիւնը Հայեր են»: Այլ տեղ՝ դարձեալ կը գրէ. — 1655ի այցելութեան ատեն —

«Թոքաթէն մինչեւ Թաւրիզ տարածուող երկրամասը, որ ծանօթ է Հայկական Գաւառ անունով՝ բնակչութիւնը կազմուած է մի միայն քրիստոնեաներով, այնքան՝ որ մարդ պիտի չզարմանայ եթէ հանդիպի յիստ'են Հայերու դէմ մէ՛կ մահմետականի, քաղաքներու եւ գիւղերու մէջ»:

Նկատելի է, մինչեւ իսկ 15րդ դարուն, Հայ բնակչութեան թիւը այնքան մեծ պէտք է եղած ըլլար կայսրութեան մէջ, որ սուլթան Մահմուտ Բ. Ֆաթիհ, միլիոնաւոր յոյն բնակիչներուն շրջանորհուած պատրիարքութեան համահաւասար իրաւունքներով օժտուած Հայոց Պատրիարքութիւնը հիմնեց եւ իր ձեռամբն իսկ ընտրեց Յովակիմ Պատրիարքը:

Բ. Եղիայեան Ժէ. դարու Հայաստանի եւ Կիլիկիոյ (որ 1517էն ի վեր մաս կը կազմէր Օսմ. Տէրութեան) Հայ բնակչութեան թիւը 12 միլիոն հաւանական կը գտնէ, Կայսրութեան ամբողջ տարածքին: Այս թիւը, ըստ մեր գիտակցութեան, չի ներառներ Բիւզանդական Կայսրութիւն կամայ ակամայ տեղաւորուած այն Հայերը, որոնք ըստ վկայութեան թ. Մեծոփեցի Ժամանակագրին «յունացան», այսինքն Հայութենէ ի սպառ հեռացան:

Այս կորուստին վրայ եթէ աւելցընենք այն բիւր բիւրաւոր զոհերը, որոնք Ժ.-ԺԵ. դարերուն՝ չորս կայսրութիւններու մենամարտներուն ընթացքին մեր հողին վրայ զոհուեցան, պահ մը անհաւատալի կը թուի թէ՛ մեծութիւնը կորուստներուն եւ թէ՛ մեծութիւնը վերապրողներու թիւին... 12 միլիոն՝ 16-17րդ դարերուն:

Բ. Եղիայեան իր արդար նկատողութեան առած է այս 12 միլիոն թիւին թաւալգլոր անկումը յաջորդ դարերուն: Ան փոխանակ աճելու՝ իջած է մինչեւ 4 միլիոն, ամբողջ աշխարհի տարածքին: Պատճառները...:

Հեղինակը, սուլթաններու կեանքին եւ արշաւանքներուն, ինչպէս նաեւ «գահին պահպանումին» նպաստող «օրէնքներուն» մասին խօսած ատեն, արձանագրած է բազում դէպքեր եւ օրէնքներ, որոնց գործադրու-

թիւնը անխուսափելի կը դարձնէր հողատէր Հայոց բնաջնջումը... կամ իսլամացումը:

Սոյն հատորին 248 էջին մէջ, կը հանդիպինք Օսմանեան Պետութեան հիմնադիր Օսմանի որդի Օրխանին (1326-1360), որ մնայուն բանակի դրութեան հիմնադիրը եղաւ: Ան, վարձկան զինուորներու պէտք չունենալու համար, յղացաւ եւ գործադրեց քրիստոնեայ մանուկները առեւանգելու եւ զանոնք որպէս իսլամ բանակայիններ կրթելու ուղին: Այսպէսով, թէ՛ կը պակսէր թիւը քրիստոնեաներուն եւ թէ՛ բանակը կ'ունենար հաւատարիմ օսմանցի զինուորներ:

Օրխանի յաջորդը՝ սուլթան Ղազի Մուրատ (1360-1389) իր գրաւած երկիրներուն բնակիչ տէրերը միաձուլելու համար օսմանցի պետութեան մէջ, երկու միջոցառումի դիմեց.— Առաջին, «նուաճեալ երկիրներու քրիստոնեաները նկատել պատերազմական գերիներ», իսկ եթէ չիսլամանան, ստրուկներ: Երկրորդ, նուաճուած երկիրներուն քրիստոնեայ կիները գործածել իսլամներու ծնունդները շատցընելու:

Նոյն գործընթացը շարունակեց գոյատեւել ոչ միայն Օսմանեան Կայսրութեան շրջանին, այլ նաեւ ներկայ Հանրապետական Թուրքիոյ մէջ, ուր քիւրտին (հակառակ որ քրիստոնեայ չէ) արգիլուած է իր մայրենի լեզուն

խօսիլ, իսկ քրիստոնեաներու կեանքը եւ ինչքերը կը խլուին յաշտ աշխարհի (1956ի Պոլսոյ ջարդը): Այս զոյգ օրէնքները անվիճելիօրէն «Մարդկային Իրաւանց» բացարձակ անտեսումն են եւ մաս կը կազմեն «Յեղասպանութիւն»ը բնորոշող ոճիրներուն շարքին:

Պատմաբան ձորճ Ֆինլի կը գրէ. «Սուլթան Ղազի Մուրատի այս օրէնքը քրիստոնեաներու վերաբերեալ — իսլամանալ եւ ազատ ապրիլ կամ քրիստոնեայ մնալ եւ իբր ստրուկ ապրիլ — այնքան սուր կերպով խոցեց յոյներուն արժանապատուութիւնը, որ անոնցմէ շատեր նախընտրեցին կրօնափոխութիւնը, քան անձնական ազատութեան կորուստը»: Թրքական ճնշումը եւ այս օրէնքին գործադրութիւնը ստացան անուղղակի ձեւեր, մանաւանդ Հայերուն հանդէպ, որոնք դարերէ ի վեր տէրն էին սելճուկ-թուրքերու կողմէ գրաւած հողերուն: Զանգուածային գաղթեր եղան դէպի Լեհաստան (մօտ 300,000 Հայեր), դէպի Պալքանեան երկիրներ եւ բանագաղթեր դէպի Պարսկաստան՝ Շահ Աբբասի օրով (60 հազար տուն):

Բաղէշի, Մուշի եւ Սասունի Հայերէն շատեր «գնացեալ խառնեցան ի քուրդն . . . եւ ելեալ ի հաւատոյ՝ դարձան անհաւատութիւն եւ աճին որդիք նոցա անհաւատութեամբ լնուն գաշխարս ա-

մենայնի» (Թ. Մեծոփեցի): Այլ աղբիւրէ նաեւ գիտենք, որ Մամիկոնեաններու մէկ կարեւոր հատուածը քաշուեցաւ լեռնային տեղեր եւ քրտացաւ. . . «Մամիրուն» աշիրէթի անունով:

Բ. Եղիայեանի այս գանձարան հատորին 314 էջին մէջ կը գտնենք 9 քաղաք-գաւառներու մէջ կորսւած (այսինքն իսլամացած) 792 հազար հայ տուններու ցանկը: Եթէ հայկական իւրաքանչիւր տուն առ նուազն վեց անդամէ կը բաղկանար մայր հողին վրայ, ուստի մեր կորուստը կը համապատասխանէ 4 միլիոն 762 հազար (792000 × 6) Հայերու: (Տեսնել Հայր Ղուկաս Վրդ. Ինճիճեանի պատրաստած ցուցակը):

Ո՞վ կրցած է ճշգրիտ արձանագրել մնացեալ բազում տասնեակ քաղաքներու եւ գաւառներու մէջ կորսուածները: Այլ աղբիւրէ գիտենք, որ 1740էն մինչեւ 1820, 1 միլիոն 200.000 Հայեր իսլամացած-թրքացած են. . . բռնութեամբ: Թուրքերն ու քիւրտերը, լեռնաբնակ թէ դաշտաբնակ, կառավարութեան կողմէ քաջալերեցան կեղեքելու եւ սպաննելու քրիստոնեայ Հայերը, եւ մնացին անպատիժ: Եւ այսպէս՝ Կայսրութեան ամբողջ տարածքին:

1840ին, սուլթան Ապտիւլ Մեծիտ Ա. (1839-1881) Կայսրութեան մէջ մարդահամար կազմակերպեց ու քրիստոնեայ Հայերուն թիւը 2 միլիոն 500.000 յայտարարուեցաւ: Իսկ 1914ին,

դարձեալ մարդահամար. Հայոց թիւը իջած էր (... գարմանալի<sup>ո</sup>) մինչեւ 2 միլիոն: Այսօրինակ գարմանալի թուական նուազումներուն հասնելու գաղտնիքը թուրքը լաւ գիտէ եւ ապահովաբար ժամանակի ընթացքին (առ առաւելն դար մը եւս) Հայը գոյութիւն պիտի չունենայ Հայաստան կոչուած հողին վրայ:

1914ի պատերազմը արագացուց բացայայտ Յեղասպանութեան գործադրութիւնը, եւ եկաւ 1915ը, իր Եղեռնով: 1918ին, հայկական բռնադատուած հողերուն վրայ հողատէր Հայ չմնաց: Օրիսան եւ Ղազի Մուրատ սուլթաններուն երազը իրականացաւ, յաչս «քաղաքակիրթ» մեծ Ազգերուն...:

\*

Բ. Եղիայեանի այս հատորը յաջողած է տալ Համապատկերը Է.-Ի. դար տեղի ունեցած ռազմական, քաղաքական եւ ընկերային եղելութիւններուն: Պատմագիտութիւնը իրենց մասնագիտութիւնը չըրած մեզի նման ընթերցողներուն համար, հարուստ գանձարան մըն է այս գիրքը, ուր դէպքերու թաւալումին արձանագրութեանը առընթեր (եւ զուգահեռաբար) գրուած է Հայոց Պատմութիւնը իր ամենատխուր էջերով, ինչպէս նաեւ յուսաբեր էջերով: Հեղինակը, ինքն ալ եաթաղանէն պրծած հայ մը, իր հատորը կը փակէ սակայն... յուսաբեր եւ պատուա-

բեր կապոյտ էջերով:

Արդարեւ, Հեթում թագաւորի ոգիով թրծուած իր աչքերէն աննկատ պիտի չանցնէր այն բացառիկ պանծալի իրականութիւնը, ըստ որուն ճակատամարտներու եւ քաղաքական դէպքերու երկու մութ ամպերուն միջեւ սպրդած փունջ մը արեւու ճաճանչները բաւ էին Հայուն Լոյսի ծարաւը մեղմացնելու եւ զինք ոտքի վրայ պահելու, որպէսզի հերկէր իր հողը, ծաղկեցնէր իր հնադարեան Մշակոյթը, Մշակոյթ՝ որ միշտ պակասած է զինք տիրապետողներուն մօտ:

Բագրատունեաց երկու դար տեւած թագաւորութեան շիջումէն 35 տարիներ ետք, ահա՛ կը ծնի Կիլիկիոյ Հայոց թագաւորութիւնը (1080), որ կարծես պակուումը եղաւ այդ երկրին հայահոծ բնակչութեան կամքին: 1080էն մինչեւ 1375, անդադրում մաքառումներով, երեք ամբողջ դարեր աշխարհի ամենամայրի հորդաններուն դէմ անխոնջ մենամարտեցաւ, իր գոյութիւնը պահեց, հասնելով Մշակոյթի բացառիկ ծաղկումի:

Բընէ Կրուսէ (René Grousset) Ֆրանսացի ակադեմիկոս եւ մեծարժէք պատմագիրը, նախ կ'այպանէ խաչակիրները, զանոնք բնորոշելով «Սաչակրութիւն մը առանց հաւատքի», ապա Հեթում Ա. Հայոց թագաւորը կը ներբողէ հետեւեալ բառերով. «Հեթումի այդ քաղաքականութեան մէջ

թեան (470 տարի) 622 տարինե-  
րուն զէմ հպարտօրէն ցցուեցան  
հայկական զոյգ թագաւորու-  
թիւններուն այս 500 տարիները:  
Իսկ 1918էն ասդին, մենք արդար  
մխիթարութիւնն ունինք ժառան-  
գելու մեր թագաւորներուն թո-  
ղած Մշակոյթի յաղթանակները,  
որոնք 1918էն ասդին՝ մեր փոք-  
րիկ Հանրապետութիւնը կը հաս-  
ցրենն գիտական բարձունքնե-  
րու, մինչ անոնք՝ սելճուկ-թուր-  
քերը իրենց Հանրապետութեան  
փոխանցած են միմիայն Յեղա-  
ստանութեան տանող օրէնքներ, ո-  
րոնք տակաւին այսօր իսկ կը  
գործադրուին քրտերուն վրայ,  
այս հեղ:

Հայը, 16-րդ դարէն ասդին,  
չարունակեց մղել իր ազատագ-  
րական պայքարը թէ՛ ռազմով եւ  
թէ՛ Մշակոյթով: Այսպէս, Հայ  
Մելիքութիւնները եղան ձեւով մը  
չարունակութիւնը մեր թագաւո-  
րութեանց: Ահա՛ Դաւիթ Բէկը եւ  
նաեւ Մխիթար Սպարապետը:  
Ապա սրբազան Փետայիները.  
Անդրանիկը, Գէորգ Չաուշն ու  
այլ հերոսները: Պոօշեան Տոհմէն  
անխոնջ Իսրայէլ Օրին, որ մին-  
չեւ իր վերջին օրերը (1711), հայ  
պետականութիւն ձեռք ձգելու  
համար՝ պետութիւն չձգեց որ  
չայցելեց: Ահա՛ զոյգ Յովսէփ-  
ները (Էմին եւ Արղուիթեան ե-  
պիսկոպոսը), որոնք պիտի յաջո-  
ղէին 1779ին, Ռուս-Հայ համա-  
ձայնութիւն մը կնքել 38 յօդ-  
ւածներով, ի նպաստ «Հայ Գահի»

կը կայանար Արեւմուտքի փր-  
կութիւնը: Սակայն ո՛չ ոք հաս-  
կըցած էր անոր հանճարը  
(Ծան.— «ոչ ոք»ը կ'ակնարկէ  
մասնաւորապէս խաչակիրները):  
Պատմութիւնը պարտի ողջունել  
Միջին Դարերու քաղաքական ա-  
մենափայլուն եւ ամենատաղան-  
դաւոր հանճարներէն մէկը: Ինչ  
որ երազեց Մեծ Հայը՝ անիկա  
երազն էր կորսուած աշխարհի  
մը» (Գլ. 2., հտժ. Դ., էջ 190):

Կիլիկեան Թագաւորութիւնը,  
թէեւ հրաշքով չձնաւ, բայց ինք  
հրաշքնե՛ր ծնաւ՝ ըլլա՛յ քաջա-  
գործութիւններով, ըլլա՛յ բացա-  
ռիկ դիւանագիտութիւնով, ըլլա՛յ  
մանաւանդ Մշակոյթի մարզին  
մէջ իր յաղթանակներով: Արդար  
է Բ. Եղիայեանի հպարտանքը,  
երբ կը բաղդատէ հսկայաթիւ բա-  
նակներով խաչակիրներու տիրա-  
պետութեան 88 տարուայ տեւո-  
ղութիւնը, Կիլիկիոյ Թագաւո-  
րութեան 300 տարիներուն  
հետ...: Հայը իր հողին պահպա-  
նութեան համար կը կռուէր, իսկ  
խաչակիրը... աշխարհակալու-  
թեան: Աւելին կայ. իրարու յա-  
ջորդած երկու հայ թագաւորու-  
թիւնները, Բագրատունիներն ու  
Ռուբինեանները, 9-րդ դարէն  
մինչեւ 14-րդ դարուն վերջը, 500  
տարիներ, անխոնջ մենամարտե-  
ցան հսկայական կայսրութիւն-  
ներու դէմ:

7-րդ դարէն մինչեւ 20-րդ դար  
տեւած սելճուկ-թուրք տէրու-  
թեան (152 տարի) եւ կայսրու-

վերականգնումին: Յարը երբ 1827ին գրաւեց Կովկասը, շեղեալ նկատեց 1779ի դաշինքը:

Պետական վերականգնումի պայքարներուն առընթեր, Հայ Միտքն ալ լոյս սփռելու ելաւ: Եւրոպական հինգ մեծ ազգերու կողքին, Յակոբ Մեղապարտ 1512ին հայերէն գիրք տպեց: Ուրիշ Հայ մը, ամբողջ Միջին Արեւելքի մէջ, հաստատեց առաջին տպարանը Նոր Զուղայի մէջ, 1639-41: Հայը յաւիտենական ուղեւորն է Լոյսին:

10-րդ դարէն մինչեւ 15-րդ դար, կենաց մահու հերոսական անհաւասար մաքառումներու առընթեր, պիտի փայլատակէին թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Կիլիկիոյ մէջ, Հայ Հանճարներ. Նարեկացին պիտի անմահանար իր քերթո-

ղական հանճարով, Ֆրիկը իր իրապաշտութեամբ, Շնորհալին իր անհասանելի քաղցրութեամբ, իսկ Ամիրտովլաթ Ամասիացին իր միջազգային բժշկական վարկով: Ապա Թորոս Ռօսլին պիտի մրցէր Բիւզանդիոնի աւետարան ծաղկողներուն հետ. իր արուեստը պիտի աւետէր Միջազգային Վերածնունդը: Եւ զեռ որքան այսպիսի մեծեր...: Եւ ասոնք՝ պայքարի դատապարտուած դարաւոր ժողովուրդի մը ծոցէն ծնան, ծոց մը՝ որ լոյսի եւ արեւու ջերմին ամենակարճ փայլատակումէն անգամ՝ կը բեղմնաւորուի, տալու համար ծնունդ հանճարներու:

ԵՐՈՒԱՆԴ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ  
Շարժա, 10 Ապրիլ 1991